



# Ա Ր Ա Ր Ա Տ

ԹԻՒ Ա. — ՇՐՋԱՆ ԺԱ.

ՏԱՐԻ Ժ. — ՅՈՒՆՎԱՐ 31.

## ԿՐՈՆԱԿԱՆ

Ե Խ Ե Ը Լ Ֆ Ե Մ Ե Ն Ե Կ

Հ Ա Յ Ո Յ Ե Կ Ե Ւ Յ Ո Յ Մ Ե Հ .

1877թուական 1876Էն ծանրածանր կնճռատած եւ կտակած դաւնաղէտ եւ մահասիթուու գործողութեանց եւ արդեանց սարսափելի մրցմանց տեսարանով աւելի գերազանցուելով եւ պատմութեանց մէջ տխուր յիշատակներարձանագրելով չուեց իյաւխտենականութիւն՝ բայց ոչ երբէք ի մոռացութիւն, միանգամայն տարօրինակ արօւեստից եւ հանճարներու տարօրինակ եւ յաւետ ցաւալի մրցմանց արգասեաց մէջ ծնաւ ներկայ 1878 թուականը, գործանաւանդ բանական կենդանիքս շնորհիւ Տեառն կենդանութեան շունչը վայելած լինելով՝ արժանացանք տեսնել եւ ողջունել՝ միմեանց բարեմաղթելով ըստ սովորականին Շնորհառոր նոր Լ բա-

թ գործ, ինչպէս նաեւ երախտագիտական զգացմանց արդար հաւասարիքը եւ փառք վերուղղելով առ Աստուած:

Իցիւ թէ Աստուած լոէր մեր ձայնը՝ զթար՝ ողորմէր եւ պարգեւէր մարդկութեան հոգեւոր եւ մարմնաւոր բարութիւնք՝ խաղաղ եւ անվրդով կենցաղավարութեամբք ապահովելով ներկայ նոր տարւոյ մէջ՝ եւ վերջ տալ ազգէր դառնաղէտ մրցմանց եւ մահաշունչ գործողութեանց:

Գուցէ Աստուածով կատարուի այս, եւ կամ աւելի հակառակը եւ աւելի չարաչարը արգիւնաւորուի: Կամք Տեառն օրհնեալ եղիցի:

Ի՞նչ որ եւս լինի, Հայերս պէտք է մեր բաժինը կշռեմք եւ մշակեմք, որոյ համար յաւետ մեր սեպուհ պարտաւորութիւնն է անխոնջ եւ անդադար հետեւիլ՝ խորհել՝ հոգալ եւ կարեւօրը տնօրինել, մանաւանդ համայն գործողութեանց եւ շարժմանց մէջ մեծապէս պիտի ջանամք եւ հրահանգուիմք անցեալէն օգտուիլ՝ նորաւ մէջ կատարուած

ջանից եւ արգասեաց փորձերէն գործնական հմտութիւնը եւ օգուտը արդիւնաւորելոյ համար որպէս զի ներկայում մեղ կրկին բարի օրինակ առնլով եւ կամ զգուշութեան հրահանգ ընդունելով եւ օգուտելով՝ բատ այնմ իրագործեմք եւ կամ աւելի եւս բարի արդիւնք ստանալոյ միջոցներ գտնել եւ գործադրելոյ համար յարատեւ հետապնդեմք:

Ինչպէս միշտ՝ նոյնպէս իներկայիս Հայոց ամենակարեւոր եւ ամենէն նուիրական պաշտօն եւ պարտքն է իւրեանց՝ Հայաստանեայց առաքելական Եկեղեցին ձանաչել՝ եւ պաշտել բարի նախանձով՝ նորա լայնառութեան եւ ապահով յարատեւութեան կարեւորութիւնքը ցերմեռանդութեամբ հոգալով եւ լրացնելով՝ ինչպէս որ ցարդ միշտ մտածածեն եւ աշխատած, նոյնպէս պարտաւոր են ցյաւիտեանս:

Համայն հարազատ Հայոց անշուշտ պէտք է միշտ եւ յատկապէս քաջ գիտենալ՝ — եւ ինչպէս արեգակնախափայլ ճշմարփութիւն եւս է՝ զի Հայոց Ազգի անցեալը եւ ներկայս Հայաստանեայց Առուաքելական Ս. Եկեղեցւոյ պարտական է. Հայոց Ազգի կեանքը եւ մահը անտի կախումն ունի. Հայոց ապագայն Հայաստանեայց Եկեղեցւոյ մէջ քեւեռուած եւ հաստատուած է. Հայք Հայաստանեայց Եկեղեցւոյ Համար եւ նորա մէջ ովիտի գործեն, նորա մէջ պիտի ջանան բարեգործական հաստատութեամբք եւ կրթական հիմնարկութեամբք ճոխանակ՝ սնանիլ գարգանալ եւ յառաջադիմութիւնը նորա մէջ Հայկական շունչ եւ

ոգի պիտի ստանան եւ բեղմնաւորեն նորա մէջ իւրեանց մոքերը եւ սրտերը պիտի ազնուացնեն՝ լուսաւորեն եւ զարդարեն, նորա մէջ բարի մարդկութիւնը եւ քրիստոնէութիւնը պիտի ուսանին, մէկ խօսքով՝ նորա մէջ հանդերձ կենցաղագիտական հմտութեանց կարեւորութեամբք եւ աղքային ամեն յակութեամբք՝ ճշմարիտ եւ հարազատ Հայ պիտի ծնանին՝ սնանին՝ զարգանան եւ իւրեանց կեանքը ինքեն:

Այս եւ այսպիսի գեղեցիկ եւ նուիրական նորատակալը եւ պարտաւորութիւնքը որքան փոեմ՝ որքան քաղցր՝ որքան անհրաժեշտ՝ հանրարարածալի եւ պաշտելի են ամեն հարազատ Հայութերոյ համար, նոյնքան եւս ծանր են եւ գործադրութիւնքը մեծամեծ մինչեւ անգամաշագին խոչընդուներու կհանդիպին. Օրինակները նոյն իսկ անցեալ 1877 թուականում բաւական կրգանքւին, իսկ անչափ աւելի՝ բազմաթիւ եւ բազմատեսակները կրգանուին եթէ ուշադրութեամբ հետազօտուին եւ գիտուին անցեալ տարիներէ բազկայած շոտ գարերում:

Եթէ միայն Քրիստոնէական դարերը եւ անցեալ ժամանակները զննուին, միթէ ատկաւ օրինակներ կրգտնուին:

Դժբաղդ Հայեր. երբեմն ունեցած են քաղաքական իշխանութիւն, որով ջանացած են ծաղկիլ Եկեղեցւոյ հետի միասին, բայց չաղիք մնացած են՝ որ հեզ Հայոց գլխային կարկանման չին հեղեղած, մինչեւ որ թշնամիք քանիցս յաջողած են զայն գոգցես միանգամընդ միշտ հիշտ հիմնայատակ տապալիլ երա-

զելով որ երբէք չլարողանայ վերականգնիլ:

Միայն այս եւ մի միայն Հայաստանեայց Եկեղեցին ցարդ կանգուն եւ յարատեւ մնացած է, որոյ համար Հայք երբէք չեն ներած թշնամեաց՝ եւ ամեն բան յանձն առած՝ զոհ տուած եւ յաջողած են ապահովել ամեն դարանագործութիւններէ եւ չարամիտ ոսոխաց վատամիտ ներգործութիւններէն՝ դարձեալ համեմատաբար ոչ այնչափ մեծ զոհեր տալով եւ լինասներ կրելով:

Կկարծէք՝ Եկեղեցւոյ թշնամիք աննըշանն կամ սակաւաթիւ էին եւ նորահամար չյաջողեցան: — Այնքան բազմաթիւ եւ սարսափելի էին եւ են, զի միայն թագաւորներ չէին, այլ եւ նոցահետ կյածախէին Եկեղեցականներ եւ +ըստունեանէ՛, դէնպեաներ, բազում ազգեր եւ մինչեւ անգամ զինեալ ահազին բանակներ: Ոմանք օտարակրօն նախանձախնդրութեամբ կյարձակուէին, ոմանք դաւանաբանական պատճառաբանութեամբ կնեղէին եւ չայութեան կսպառնային, եւ բազումք քրիստոնէութեան դիմակով ծպտուած՝ քրիստոնէութեան անունը եւ բարի նախանձը պատռուակելով՝ ամեն բարբարոսութիւն գործել չէին եւ չեն խղճեր՝ եւ թշուառ Հայերը եւ Հայաստանը յաւեր՝ ի սուգ եւ ի մոխիր կընսատեցնէին:

Ի՞նչ էր պատճառը՝ զի Եկեղեցին քան դքաղաքական անկախութիւն մեր անողոքելի՝ դաժան եւ ստուարաթիւ թշնամիներ ունենալով՝ կարողացաւ իւր դոյութիւնը ի յարատեւութեան պահ-

պանել, իսկ քաղաքականը քանիցս վերականգնեցաւ եւ անկաւ:

Զինուորական խանդ' տաղանդ եւ ուազմագիտութիւն կպակասէր: Հայաստան երկրի դիրքը վատթար եւ ուազմագիտութեանց անցարմարէր: Քաջ զօրականներ եւ զօրապահէր կպակասէին: Դրամ կպակասէր: Կառավարական գիտութիւնը եւ լեռն թերի էր:

Գրեթէ ոչինչ չէր պակասէր բաց ի մուաւորական եւ բարոյական՝ գեղեցիկ եւ բարի հայկական՝ ազգային կըրթութենէ եւ զարգացումէ՝ զոր համեմատաբար մեծ խնամքով եւ հետեւողութեամբ կմատակարարէր Եկեղեցին կամ Եկեղեցական նուիրապետութիւնը՝ թէեւ սակաւաթիւ անձանց եւ սահմանափակ շրջանի մէջ, ուստի Եկեղեցին ոչ միայն պաշտօնեաններով՝ այլ եւ նոցահետ կամ նոցա խնամոց ներքեւ կրթական աշխատասիրութեանց պարապուներով եւ զարգացողներով կը-պաշտպանուէր եւ կքարոզուէր, կրօնական եւ բարոյական զգացմամբք միայն ազգը կողեւորէր եւ կպատրաստէր, որով միանգամայն թշնամեաց գէմ անյաղթելի ախոյեան կհանդիսանար եւ ամեն տեսակ որոգայթները եւ չարնպատակները ամեն ժամանակ չարդ ու փշուր կըցրուէր եւ ապարզիւն կիթողութիւնը՝ Կարելի է ուրիշ պատճառներ եւս գտնել եւ ապացուցանել, բայց այս ճիշտ եւ անհերքելի է՝ որ մեր յիշածներէն աւելի հիմնական՝ զօրաւոր եւ բանաւոր չեն կարող համարուիլ:

Այս պակասութիւնը եթէ չառեմք ի սկզբանէ՝ սակայն անշուշտ պէտք է

խոստովանիմք զի երկար տարիներ յարատեւած է եւ ցարդ ըստ արժանւոյն նկատողութեան առնդւածքէ, եւ ինչո՞ւ համար ուշադրութենէ այսափ պիտի վրիպէր:

Գուցէ քաջ հասկացողներ գտնուած են, բայց ժամանակակից կրթական գարգացման աստիճանը եւ կրօնական զգացումը՝ ինչպէս նաեւ յաճախող օտարակրօն կամ օտար եկեղեցւոյ եւ գէնից քարոզաց ջանքեր սահմած էին այնպէս քարոզել եւ գարգացնել, ոտկայն որքան օգտաւետ եղած է եւ պիտի լինի:

Գուցէ ներկայումս ուշադրութեամբ նկատելով եւ հետազոտելով հեռատեսել եւ իմանալ հեշտ լինի՝ որ մերնախնիք պարտաւոր էին եւ իրաւունք ունեին այնպէս եւս լիմանալ՝ քարոզել եւ ջանալ, որպէս զի ազգը եւ եկեղեցին ապահովէին եւ ազատէին ստէպ յաճախող վտանգներէն եւ գարանագործութիւններէն՝ միանգամայն իսպառ եւ անհետ կորստենէ, մանաւանդ որ միջոցներն եւս այնքան նեղ եւ անձուկ էին՝ որ միայն եկեղեցիներ կանգնելոյ եւ կրօնը ուսուցանելոյ կարողութիւն եւ դիւրութիւն հաղիւ կրնային ունենալ, որոյ համար եւս հազար անգամ շնորհակալեւ երախտապարտ մնալպարտաւոր եմք:

Գալոյն ներկայիս՝ անցելոյն մեծ սխալները եւ թերութիւնները ուղղել պէտք է, այս ինքն դարձեալ քաջ գիտնալով որ Հայոց փրկութիւնը եւ ապագայն Հայոց եկեղեցւոյ մէջ է եւ անտի կախումն ունի, մի եւ նոյն ժամանակ պէտք է քաջ գիտնալ որ Հայք մի ազգ են եւ կըկաղ-

մեն, եւ ըստ այնմ թէ Հայոց Աղքի եւ թէ Եկեղեցւոյ համար ի միասին ջանալ եւ գործել՝ միշտ եկեղեցւոյ հովանաւորութեան եւ պաշտպանութեաններքեւ պատսպարուելով:

Այս գեղեցիկ եւ վսեմ նպատակը արդիւնաւորելոյ եւ պսակելոյ համար շատ բան կպակասի, շատ միջոցան եւ ծանր զոհողութեաննց կարօտութիւն կայ:

Բաւական է եթէ ամենէն աւելի գտնիքակութեան նուիրական խնդրոյն մեծ խնամք եւ ուշադրութիւն նուիրուի, եւ հայկական ոգի եւ գաստիարակութիւնը մշակուի՝ զարգանայ եւ հանրասիիւռ արգիւնաւորուի, որոյ համար Հայ գոլրոցներ հարկաւոր են, եւ որքան կարելի է՝ հետզհետէ պէտք է կարճելով պակասեցնել օտարակիրթգաստիարակութիւնը \*), պղտոր աղբիւներէ խոպառ հեռու փախչիլ, եւ Հայութեան հարազատ կաթին մտաւորական՝ բարոյական բեղմնաւոր սնունդը միակ աղբիւր ընդունիլ եւ նովաւինչպէս նաեւ կենցազավարութեան պիտանի եւ կարեւոր ուսմամբք եւ արուեստներով զարգանալ եւ հանդիսանալ:

Սորա համար 1877 թուականում որքան ջանք եւ հետապնդութիւն եղած է, պէտք է նկատել եւ օգուտ քաղել:

(\*) Զայս թերահասակ եւ զգարգացած անձանց կամ մանկանց եւ այլոց համար պէտք է խմանավան զի հասակը առած եւ զարգացած անձինց որ երթան՝ աւելի վտանգի չեն կարող ենթարկուիլ, մանաւանդ թէ զարգացած միտք եւ հատաւար համոզում ստացած լինելով աւելի եւս և խոյեան կկանգնին հակառակորդաց դէմ:

Ապա թէ ոչ՝ այս խնքն եթէ նուազ ջանք եւ արդիւնք եղած է՝ գլուխ 1878 ներկայ թուականում եւ հետագաներում աւելի եւս այսպիսի նախամեծարելի նպատակով եւ բզձիւք պէտք է ուխտել, կարեւոր միջոցները հսկալ եւ արդիւնաւորել:

Դուցէ անցեալ տարի ինչպէս որ կարեւոր էր՝ ակնարկեալ կրթութեան եւ պատրաստութեանց համար ոչ այնքան ջանքեր եղած լինին՝ որքան կրօնական գիմակներով պատրուակեալ տարօրինակ եւ հրաժարիչ գործովութիւնք եղած են, որոց համար ի հարկէ գործիքներ չեն գրակասեր եւ սմանք երազայուս առաջնորդներ ձեւանալ կրնային սիրել, մինչդեռ հարազատ հայոց համար աւելի կարեւոր եւ պէտք է անցեալ փորձեր եւ հրահանգիս խրամներ ստանալ, հայ աղքութեան եւ հայաստանեայց եկեղեցոյ սիրով զգացմամբ եւ ոգւով պէտք է պատրաստել եւ ոգեւորել Հայկական սերունդը կամազգը եւ այնպէս յուսալ՝ որ ոչ միայն անցեալ տարիները եւ ներկայ 1878 թուականը, այլ եւ յաջորդները միշտ հայոց համար շնորհաւոր բարի եւ բարեյիշատակ լինին՝ թէ եւ նոցա մէջ աղքուալի անցքեր եւ սրտաճմիկ տեսարաններ եւս կրնանպատահած լինել կամ պատահել, սակայն Հայք աւելի ի՞նչ կարող են անել եւ ուրիշ կերպ եւ ուժմ հետ կրնան մրցիլ, եթէ ոչ՝ յաւէտ արուեստից եւ վաճառականութեան հետեւելով, կրօնական վսեմ զգացմամբ առաքինանալով, մտաց եւ բարուց գովելի եւ գեղեցիկ լոյս եւ անունդ տալով, միանգամայն հայոց աղ-

գը եւ եկեղեցին ըստ նիւթականին եւ ըստ բարոյականին երջանիկ մի զիմաւ կում փառաւորելով, եւ այսպէս միայն եւ միշտ փառաւոր մի աղագայի յոյտածելով եւ առաջնորդելով, որ շատ դժուար չէ՝ եթէ խարսուսիկ խլրտումներէ եւ գիմակաւոր անձինքներէ զգոյշ մնալով սիրով եւ միաբանութեամբ՝ անկեղծ ջանիւք եւ յարատեւ նախանձախնդրութեամբք հետեւ իմքեւ գուն գործեմք յաւէտ եւ մի միայն ի պայծառութիւն եւ ի բարգաւաճանս Հայաստանեայց Աղքի եւ Եկեղեցւոյ նոցա հարազատ եւ անձնամուէր որդիք եւ անդամներ լինելով, որոց մէջ գտնըւիլու եւ մի խանարհ պաշտօնեայ եւ գործակից լինելը յաւէտ եւ ինձ սիրելի միանգամայն պարծանք կհամարիմ ։ Եթէ հայոց բարութեամբ ինպատճեն գլուխ է առաջարկ մըս յաջուման միանցիկ մասնաւութեամբ ։ Հայութական մօղակը Ռուսկան ԴԱՍԻԱՐԾԿՈՒԹԻՒՆ առ իսկու մասնաւութեամբ ։ Եթէ հայութական կուպաշտական գարուն մէջ Քրիստուակի աշխարհք գալէն յառաջ երբ որ բնատուր հանձարաւոր անձանց փորձառական հմտութեամբք գիտութիւնները ծաղկեցան, եւ իմաստաւոր զանազան իրանց եւ տիեզերքիս վրայեօք քննութիւններ անել սկսան, եղան ումանք որ տիեզերքի այսպիսի գեղեցիկ կարգադրութեամբ կառավարելը տեսնելով, նորա գոյացուցանոց եւ կառավարողը իմանալ ուզեցին։

Աւելի խորիմաց բանագէտները սահմանեցին, թէ աշխարհքս ինքնագոյ է, ումանք ալ թէ մանրամազ փաշիներէ